

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՇԱՐԵՑ ԵՐԵՒԱՆՆ ՈՒ ՊԱՔՈՒՆ ԵՒ ԿՐԱԿՄԱՐ ՀԱՍՏԱՏԵՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՏՐՊԵՅՃԱՆԻ ՄԷՋ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԱԴՈՒՆ

Խորհրդային բանակային ուժեր Ուրբաթ օր պաշտապանի Հայաստանի եւ Ատրպեյձանի մայրաքաղաքները եւ հասարակական կազմերով եւ մեծ թվով զինուորական մուտքերը, մինչ զինուորական ուղղաթիռներ անընդհատ կը շփվեն շենքերու բարձրութեամբ: Ատրպեյձանի ներքին նախարարութեան բանբեր Էլէին Պաղիբով ԱՓՖԻ թղթակիցին տեսած է թէ բանակը հաստատուած է Պաքուի ռազմադրական բոլոր դիրքերուն վրայ:

Բանակը երկու մայրաքաղաքներու մէջ ալ կրակմար շարարեց, որով արգիլուեցան միթինկներն ու ցոյցերը: Ինչ կրակմարը խստիւ կը գործադրուի Երեւանի մէջ, միւս կողմէ, Պաքուի մէջ կը շարունակուին միթինկներն ու ցոյցերը:

Հայաստանի մէջ իրարու հակասական լուրեր կը շրջան կիրովապատի կացութեան շուրջ, ուր, ըստ հայկական լրբերներու, արիւնալի խռովութիւններ տեղի ունեցած էին հակահայ վայրագութիւններ ի գործ դրուած՝ ազերի թարներու կողմէ: Նոյնպէս հակասական լուրեր զոհերու թիւին մասին, եւ պաշտօնական ոչ մէկ հաշուեկշիռ հաղորդեցաւ տակաւին այդ մասին:

Հայկական «Արմենիփրէս» լրատու գործակալութեան տեսած տեղեկութիւններուն համաձայն «կացութիւնը շատ տեւալ է Կիրովապատի մէջ: Հայկական թաղի մը վրայ թարներու կատարած մէկ յարձակումին 20 տուներ կողոպտուած ու ապա հրկիզուած են», աւելցուցած է թղթակիցը:

Հարցապնդուելով պատկերասփիւռի «Անթէն 2» եւ «Երոպա 1» կայաններու կողմէ, Խորհրդային Միութեան խազա Միխայիլ Կորպաչով յայտարարած է. «Կը կարծեմ թէ տագնապին լուծումը կարելի է ձեռք ձգել երկու կողմերու համագործակցութեամբ միայն: Մօտերս խորհրդային զեկավարութիւնը հանդիպում մը պիտի ունենայ հայ ազերի պատուիրակութեանց հետ հարցին լուծում մը գտնու համար, որ համապատասխանէ Երկու երկիրներու եւ իրող Խորհրդային Միութեան ժողովուրդներուն շահերուն»:

Հակառակ խորհրդային բանակի կողմէ ձեռք առնուած տու միջոցառումներուն, Հայաստանի, Ատրպեյձանի եւ Երեւանի ինքնավար հանրապետութեան մէջ տեղի կ'ունենան արիւնալի միջադէպեր: «Արմենիփրէս»-ի թղթակիցը տեսած է թէ Հայաստանի Կալինինօ շրջանին մէջ ազերի կրակ բացած է ժողովուրդին վրայ եւ ծանրօրէն վիրաւոր երկու հայեր, ապա հայերը զինք քարկոծած են եւ մեռած:

Նոյն օրը, աւելցուցած է «Արմենիփրէս»-ի թղթակիցը,

Նախիջևանի հայկական կարգ մը դիւղերը յարձակումի ենթարկուած են տեղւոյն բանկչութեան ձեռամասնութիւնը եւ զոյ ազերի թաթարներու կողմէ, մինչ բանակը հայ կիներն ու երախաները հեռացուցած է շրջաններէն: Թղթակիցը ոչ մէկ հաշուեկշիռ հաղորդած է զոհերու թիւի, շուրջ:

«Արմենիփրէս» կը հաղորդէ նաեւ թէ 1700 հայ գաղթականներ Ատրպեյձանէն Երեւան հասած են իսկ 20 օթփարներ՝ զինուորական ուժերու հսկողութեան տակ մեկնած են Կիրովապատ, տեղւոյն հայերը փոխադրելու համար Հայաստան:

Ուրբաթ օր, բանակին կողմէ հաստատուած կրակմարին ենթարկուելով հայերը միթինկ չէատարեցին Երեւանի Օփերայի հրապարակը, մինչ անդին՝ ըստ պաշտօնական տեղեկութեանց՝ հարիւր հազարաւոր ազերիներ հաւաքուեցան Պաքուի Լենինի հրապարակը եւ պահանջեցին որ Հայաստան բնակող ազերիներու «իրաւունքները յարգուին» եւ Ատրպեյձանական օրէնքը ի գործ ըլլայ Արցախի Ինքնավար Մարզին մէջ եւ Սումկայիթի հակահայ փոկրամին յանցապարտները դատուին նոյն քաղաքին եւ Պաքուի մէջ:

Ներկայիս, ազերի երկու յանցապարտներ կը դատուին Մոսկուայի Գերագոյն Ատեանին կողմէ, իսկ երրորդ մը արդէն իսկ դատուեցաւ եւ մահուան դատապարտուեցաւ նոյն Ատեանին կողմէ: Յանցապարտներու ուրիշ խումբեր կը դատուին նաեւ Ռուսական Դաշնակցային Հանրապետութեան եւ Սումկայիթի ատեաններուն առջեւ:

Պաքուի մէջ բոլոր գործարաններն ու հիմնարկները կը գործեն «մասնակիօրէն», յայտարարեց ազերի պատասխաանտու մը պատկերասփիւռէն: Ազերի գործաւորներ մերժած ըլլալով տպել խորհրդային կառավարութեան օրական «Իզվեսթիա»-ի համարը, թերթին տնօրէնութիւնը օդանաւով Պաքուի դրկեց 134 հազար օրինակ, սպառուելու համար տեղական շուկայի մէջ: Գործաւորները բողոքած են որ թերթը անկատար կամ ոչ լրիւ տեղեկութիւններ կը հաղորդէ Անդրկովկասի անցուդարձերուն շուրջ:

ԱՖՓԻ թղթակիցին «Ղարաբաղի Կոմիտէ»-ի անդամ Համբարձում Գալստեանին եղբայրը՝ Արսէն, հեռախօսով հաղորդած է թէ Երեւանի մէջ գործադուլը ամբողջական է, կը բանին միայն «մեթրօ»ները եւ բաց են սննդեղէնի վաճառատուները: Ներքին նախարարութեան ենթակայ բանակայիններ հինգ հոգիէ բաղկացած խմբակներով կը շրջաբային Երեւանի փողոցներուն մէջ, գլուխին սաղաւարտներ անցուցած եւ դաւազաններով միայն զինուած: Հայերը գործադուլի դիմեցին Երեւանին պարտադրուած կրակմարին համար, աւելցուցած է Արսէն Գալստեան: